



Նոր

ՃՐԱԳ

8

Ը.Տարի : Թիւ 1

Եռամսեայ թերթիկ

Յունուար 2022

Հրատարակութեամբ

Հ.Ա.Զ.Ա. Ալմելո Մեկուսի շրջանի վարչութիւն



Հ.Ա.Զ.Ա. Ալմելո Մեկուսի Շրջանի Վարչութիւնը
կը Շնորհաւորէ Ձեր Նոր Տարին եւ
Սուրբ Ծնունդը

2022

HAPPY NEW YEAR!



Քրիստոս Ծնալի և Հայտնեցալ.
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս:



Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկստական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Երկու տարուան առցանց հանդիպումներէ ետք, 26-29 Հոկտեմբերին, ՀՍԸՍ-ի Կեդրոնական Վարչութիւնը 2019-2023 քառամեակի իր երկրորդ լիազումար նիստերը կատարեց Երեւանի մէջ, Հայաստան:

Քառօրեայ նիստերը ընդհանուր քննարկման ենթարկեցին միութեան գործունէութիւնը եւ հաստատեցին, որ հակառակ քորոնայի համաճարակին, Միջին Արեւելքի տագնապալի պայմաններուն եւ Արցախի ու Հայաստանի մէջ տեղի ունեցող զարգացումներուն, ՀՍԸՍ կը մնայ աշխոյժ եւ կենսունակ, հաւատարիմ՝ նորահաս սերունդներու ազգային առողջ դաստիարակութեան իր առաքելութեան:

Լիազումար նիստերուն յատուկ օրակարգով մասնակցեցան ՀՍԸՍ-ի Արցախի, Թիֆլիսի եւ Մոսկուայի Մեկուսի Շրջաններու ատենապետները եւ ՀՍԸՍ-ՀԱՍԿ-ի վարչութեան ներկայացուցիչները, որոնց հետ առանձնաբար արծարծուեցան յիշեալ շրջաններու գործունէութեան զարգացման առնչուող հարցեր: Լիազումարը իր գնահատանքը արձանագրեց չորս շրջաններու նկատառելի գործունէութեան համար՝ նորանոր ծրագիրներ մշակելով յառաջիկայ երկամեակին համար:

Լիազումար նիստերը առիթ մը եղան արժեւորելու անցնող երկամեակի գլխաւոր աշխատանքները, որոնք առցանց ըլլալով հանդերձ կարողացան թափ տալ միութեան համահայկական գործունէութեան. - համա-ՀՍԸՍական խմբապետական համագումար, «Արարատեան» կարգի դաստիարակչական ծրագիր, մարզական Ա. սեմինար, մարզական միջ-ցամաքամասային հանդիպումներ, հեռակայ մարզախաղեր, սկստական JOTI բանակում եւ այլն:

Լիազումարը հանգամանօրէն քննեց Արցախեան պատերազմի, Լիբանանի տնտեսական տագնապի եւ Պելրոլթի նաւահանգիստի պայթումի օրերուն միութեան աշխարհատարած մասնաճիւղերուն կատարած բարեսիրական աշխատանքները եւ շեշտեց, որ իբրեւ «կամաւոր բանակ» ՀՍԸՍ ամէնուր իր բովանդակ կարողականութիւնները ի սպաս կը դնէ հայութեան, Հայաստանին ու Արցախին: Այս առիթով Կեդրոնական Վարչութիւնը խոնարհեցաւ յիշատակին դիմաց այն բոլոր ՀՍԸՍականներուն, որոնք Արցախեան վերջին պատերազմին գերագոյն զոհաբերութեան օրինակներ հանդիսացան:

Յատուկ օրակարգով լիազումարը անդրադարձաւ ՀՍԸՍ-ի Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եղբ. Գառնիկ Մկրտիչեանի վաղաժամ մահուան առիթով ստեղծուած ֆոնտին եւ նպատակայարմար նկատեց ֆոնտին եկամուտները յատկացնել ՀՍԸՍ-ի Բիւրականի բանակավայրի բարգաւաճման ծրագիրներուն եւ, առ այդ, միաձայնութեամբ որոշեց բանակավայրը կոչել «ՀՍԸՍ-ի Գառնիկ Մկրտիչեան սկստական բանակավայր»: Կեդրոնական Վարչութիւնը նաեւ ցաւով արձանագրեց իր կազմի անդամներէն եղբ. Արմանտ Թորգոմեանի անակնկալ մահը Արժանթինի մէջ:

Լիազումարին առանձին նիստ մը յատկացուեցաւ միութեան քարոզչական-տեղեկատուական մարզի արդիականացման ծրագիրներուն (կայքէջ, ընկերային ցանցեր, «Մարզիկ» պաշտօնաթերթ, Database):



Հ.Մ.Ը.Մ.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միութիւն

Միութիւն

Պատմական

Լրատու

Սկստական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

ՏՈՒՆ / Լրատու / Այսօր



Քննարկուեցաւ նաեւ այս քառամեակին ստեղծուած քարոզչական յանձնախումբին բեղուն գործունէութիւնը, որուն նշանակալի նորութիւնը կը հանդիսանայ 6 եւ 13 Նոյեմբերին տեղի ունենալիք համա-ՀՄԸՄական քարոզչական առցանց Ա. սեմինարը, որ առաջին անգամ ըլլալով պիտի համախմբէ միութեան այս մարզի պատասխանատուները եւ ՀՄԸՄական մասնագէտները:

Իբրեւ յառաջիկայի ծրագիրներ, Կեդրոնական Վարչութիւնը իր սկզբունքային համաձայնութիւնը յայտնեց 2022-ին միջ-դիւանական խորհրդաժողով եւ համա-ՀՄԸՄական մարզախաղեր կատարելու, իսկ 2023-ին՝ երիտասարդական համագումար եւ համա-ՀՄԸՄական բանակում իրականացնելու:

Լիագումար նիստերու կողքին, ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը իր մասնակցութիւնը բերաւ նոյն օրերուն տեղի ունեցող ՀՅԴ ուղեկից միութիւններու Կեդրոնական Վարչութիւններու երկօրեայ առցանց խորհրդաժողովին: Կեդրոնական Վարչութիւնը այցելեց ՀՄԸՄ-ՀԱՄԿ-ի Արմաւիրի նորակառոյց «Էմիլ Մաղաքեան» կեդրոն եւ ոգեկոչական ձեռնարկներու շարքով մը՝ Հրազդանի, Պոռշեանի, Բիւրականի եւ Եռաբլուրի մէջ նշեց Արցախեան պատերազմի նահատակները ընդհանրապէս եւ ՀՄԸՄական անձնագոհները յատկապէս:

Կեդրոնական Վարչութիւնը կազմակերպեց նաեւ ՀՄԸՄ-ի Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան սկստնական բանակավայր»ին անուանակոչութեան արարողութիւնը: Կ'արժէ նշել, որ Երեւանի մէջ իր լիագումար նիստերը կատարող Կեդրոնական Վարչութեան այցելեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան եւ խորհրդակցական հանդիպում մը ունեցաւ միութիւնն ու հայութիւնը յուզող համահայկական նիւթերու շուրջ:

4 Նոյեմբեր 2021

Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ


Շնորհաւոր
Նոր Տարի
և Սուրբ Ծնունդ
Թող 2022 տարին
ըլլայ
յաղթանակներու
տարի

Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



Հ.Մ.Ը.Մ.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

26 Հոկտեմբեր 2021



Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵՂԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԵՐԸ ԸՆԹԱՑՔ ԱՌԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի առաւօտեան, Երեւանի մէջ ընթացք առին Հ.Մ.Ը.Մ.Ի Կեղրոնական Վարչութեան 2019-2023 քառամեակի երկրորդ լիազումարին նիստերը՝ օրակարգի վրայ ունենալով կազմակերպական, սկսումական, մարզական, քարոզչական, արդի արհեստագիտութեան եւ «Մարզիկ» պաշտօնաթերթին առնչուած նիւթեր եւ ծրագիրներ:

27 Հոկտեմբեր 2021

Հ.Յ.Դ. ԲԻՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ԻՐ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԵՐԸ ԳՈՒՄԱՐՈՂ Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵՂԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի կէսօրին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան այցելեց Երեւանի մէջ իր լիազումար նիստերը կատարող Հ.Մ.Ը.Մ.Ի Կեղրոնական Վարչութեան եւ յատուկ նիստով մը ներկայացուց հայ կեանքի ներկայ մարտահրաւերները եւ Հ.Մ.Ը.Մ.Ի դերն ու առաքելութիւնը՝ այդ մարտահրաւերներու դիմագրուման մէջ:

Այցելութիւնը առիթ մը եղաւ քննարկելու Հ.Մ.Ը.Մ.Ի աշխարհատարած մասնաճիւղերուն գործունէութիւնը ընդհանրապէս եւ Հայաստանի, Արցախի եւ նախկին Խ. Միութեան երկիրներուն մէջ յատկապէս:

Այս առիթով, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը կէսօրուան ճաշի հիւրը եղաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեղրոնական Վարչութեան:





Միություն

Պատմական

Լրատու

Սկսումական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

31 Հոկտեմբեր 2021 ·

ՊՌՕՇԵԱՆԻ ԶՕՐԱՑ ՊԱՆԹԵՈՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 30 Հոկտեմբերի առաւօտեան ժամը 10-ին, իր լիազումար նիստերը Երեւանի մէջ կատարող Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը այցելեց Պոռնեանի Զօրաց պանթէոն եւ յարգանքի իր տուրքը ընծայեց Արցախեան վերջին պատերազմին նահատակուած եւ պանթէոնին մէջ իրենց վերջին հանգիստը գտած նուիրեալներուն: Այցելութեան սկիզբը կատարուեցաւ ծաղկեպսակի զետեղում, ապա՝ Հ.Մ.Ը.Մ.ական նահատակ եղբ. Գեորգ Հաճեանի շիրիմին շուրջ բոլորուած, Պոռնեանի համայնքի այցելու հոգեւոր հովիւ Յովսէփ Քինյ. Ալեքսանեան հոգեհանգստեան պաշտօն կատարեց բոլոր նահատակներու յիշատակին եւ այս առիթով արտասանեց զօտեպնդիչ խօսք մը:

Այցելութեան ներկայ գտնուեցան Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամներ, սկսումներ եւ նահատակներու հարազատներ: Ներկաները պանթէոնին հրաժեշտ տուին «Յառաջ նահատակ» քայլերգի խմբերգումով:





Հ.Ս.Տ.Տ.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկստական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

31 Հոկտեմբեր 2021 •

«ԳԱՌՆԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ» ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 30 Հոկտեմբերի կեսօրէ ետք ժամը 1.30-ին, Հ.Ս.Տ.Ս.ի Բիւրականի քանակավայրի մուտքին տեղի ունեցաւ անուանակոչութեան արարողութիւն, հովանաւորութեամբ Հ.Ս.Տ.Ս.ի Կեդրոնական Վարչութեան եւ կազմակերպութեամբ Հ.Ս.Տ.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան:

Արարողութեան ներկայ գտնուեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի անդամ Դաւիթ Իշխանեան, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի անդամ Բագրատ Եսայեան, իրենց լիազօմար նիստերը Երեւանի մէջ կատարող Հ.Ս.Տ.Ս.ի Կեդրոնական Վարչութեան անդամներ, Հ.Ս.Տ.Ս.ականներ, եղբ. Գառնիկ Մկրտիչեանի ընտանիքի անդամներ եւ եղբ. Գառնիկին յիշատակին հաւատարիմ բարեկամներ եւ ծանօթներ:

Արարողութեան խօսքեր արտասանեցին Հ.Ս.Տ.Ս.ի Կեդրոնական Վարչութեան ստենապետ եղբ. Վաչէ Նաճարեան եւ Մկրտիչեան ընտանիքին կողմէ եղբ. Նժդէհ Մկրտիչեան: Եղբ. Գառնիկ Մկրտիչեանին անունը կրող յուշաքարին օրհնութիւնը կատարեց եւ եղբոր յիշատակին աղօթք արտասանեց Բիւրականի Ս. Յովհաննէս եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Վրթանէս Քինյ. Պաղալեան:

Արարողութիւնը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգի խմբերգումով:





Միութիւն

Պատմական

Լրատու

Սկստական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

31 Հոկտեմբեր 2021 ·

«ԱՆՄԱՀ ԽԻԶԱԽՆԵՐԻ» ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԲԻՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 30 Հոկտեմբերի կէսօրուան ժամը 12-ին, Բիրականի բանակավայրին մէջ տեղի ունեցաւ «Անմահ խիզախների» յուշարձանի բացումը, հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան եւ կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան:


Հ.Մ.Ը.Մ.ի Արեւմտեան շրջանի խումբ մը եղբայրներու բարերարութեամբ կառուցուած այս յուշարձանը նուիրուած է Արցախեան վերջին պատերազմին զոհուած Հ.Մ.Ը.Մ.ականներու յիշատակին եւ տեղադրուած է Հ.Մ.Ը.Մ.ի Բիրականի բանակավայրի «Խիզախների պուրակ»ին մէջ:

Յուշարձանին բացման հանդիսութեան ներկայ գտնուեցան Հ.Յ.Դ. Բիրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի անդամ Դաւիթ Իշխանեան, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի անդամ Բագրատ Եսայեան, «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչներ, իրենց լիազուարթ նիստերը Երեւանի մէջ կատարող Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամներ, նոյն նիստերուն հրաւիրուած Հ.Մ.Ը.Մ.ի Մոսկուայի եւ Թիֆլիսի մասնաճիւղերու ատենապետեր, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան ներկայ եւ նախկին անդամներ, սկստականներ եւ նահատակներու ծնողներ: Այս առիթով խօսքեր արտասանեցին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան ատենապետ քոյր Սանտրա Վարդանեան, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Դաւիթ Յակոբեան եւ Հ.Յ.Դ. Բիրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան:





30 Հոկտեմբեր 2021, Թ.ին Հայաստան ժամանցող միութեանս ատենադպիր Եդր. Մեւան Կորկիսեան մասնակցել է Հ.Մ.Ը.Մ-ի Անմահ խիզախների յուշարձանի բացման արարողութեան եւ Հ.Մ.Ը.Մ-ի Բիրականի Գառնիկ Մկրտիչեան բանակավայրի անուանակոչութեան արարողութեան Բիրական-Հայաստան





Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

7 Նոյեմբեր 2021 ·

ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ԱԿԱՆ ՔԱՐՈՉՉԱԿԱՆ Ա. ԱՌՑԱՆՑ ՄԵՄԻՆԱՐԸ



Շաբաթ, 6 Նոյեմբերի յետմիջօրէին, ընթացք առաւ համա-ՀՄԸՄ-ական քարոզչական Ա. առցանց սեմինարը, կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին եւ մասնակցութեամբ միութեան Շրջան-ային եւ Մեկուսի 26 շրջաններէն աւելի քան 50 քարոզչական պատասխանատու-ներու, վարչականներու եւ տեղեկատուութեան արհեստագիտութեամբ զբաղող մասնագէտներու:

Սեմինարին բացումը կատարուեցաւ Հայաստանի եւ ՀՄԸՄ-ի քայլերգներով: Ապա, յանձնախումբի անդամ եղբ. Նժդեհ Մկրտիչեան հրաւիրեց Կեդրոնական Վարչութեան քարտուղար եւ քարոզչական յանձնախումբի ներկայացուցիչ եղբ. Վիգէն Աւագեանը՝ փոխանցելու իր խօսքը:

Հօգորութեան աղբիւրներ - Առաւելութիւններ

Համաշխարհային Կառոյց

111 Մասնաճիւղ - Ցանցային կայացած հօգ կարողութիւն:

Կամարներու Բանակ

Դիմատետրի աշխոյժ ներկայութիւն



Բազմալեզու Հաղորդակցութիւն (12) Եզու

Պատմական հարուստ փորձ:

Կամարներու բանակ:

Քարոզչութեան տարբեր միջոցներ օգտագործելու հնարաւորութիւն:

WOSM & Sports



Եղբ. Վիգէն Աւագեան ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան անունով պաշտօն-ական բացումը կատարեց սեմինարին եւ ընդգծեց, որ միութեան պատմութեան մէջ աննախընթաց այս սեմինարը կու գայ շեշտելու քարոզչական աշխատանքներու կարե-ւորութիւնը եւ այդ աշխատանքները համադրելու, հունաւորելու եւ աւելի մասնագիտ-ական հիմերու վրայ դնելու անհրաժեշտութիւնը: Սեմինարը կը ջանայ առաջին անգամ ըլլալով ի մի բերել եւ արժեւորել միութեան քարոզչական աւանդական եւ արդի բոլոր միջոցները (տպագիր մամուլ, հրատարակութիւններ, ռատիոկայանի եւ պատկեր-ասփիւռի հաղորդումներ, կայքէջեր, ընկերային ցանցեր եւ այլն) եւ ապահովել բոլորին ներդաշնակ ու համակարգուած գործունէութիւնը՝ միութեանական յստակ սկզբունքներու հիմամբ:

Իր խօսքին մէջ եղբ. Աւագեան շեշտեց, որ քարոզչութիւնը ինքնանպատակ չէ, ան կը ծառայէ կատարուած աշխատանքներու լուսաբանման ճամբով անդամահաւաքի եւ ՀՄԸՄ-ի շարքերու խտացման: «Լաւ անդամահաւաք կ'ենթադրէ լաւ քարոզչութիւն, իսկ լաւ քարոզչութիւնը կը պահանջէ լաւ քարոզչական միջոց, ճիշդ եւ սերտուած քարոզչական քաղաքականութիւն», », ըսաւ ան: Ապա, եղբայրը հաստատեց,



Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական


Լրատու

Սկսումական


Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր



որ մինչև մօտիկ անցելը կը խօսեինք ՀՄԸՄ-ի սկսումական եւ մարզական ուժին մասին, սեմինարին ներկայութեան պատկերը իրաւունք կու տայ այսուհետեւ խօսելու նաեւ ՀՄԸՄ-ի քարոզչական ուժին մասին, որուն բաղադրիչներն են այստեղ ներկայ միութենականները»:



ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան խօսքին յաջորդեց «ՀՄԸՄ-ի քարոզչական աշխարհը» ծանօթացնող տեսանիւթին ցուցադրութիւնը, որմէ ետք կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ եղր. Գեորգ Յակոբճեան փառաբար-փոխարինող ներկայացուց միութեան քարոզչական աշխատանքներուն ընդհանուր պատկերը՝ նախապէս պատրաստուած հարցաբաններու պատասխաններուն համադրումով եւ վերլուծումով:



Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմարթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

ՀՄԸՄ-ի դիմատետրի էջով ներկայացուած այս առաջին նիստին յաջորդեց սեմինարին աշխատանոցներու բաժինը, ուր մասնակիցները առիթը ունեցան խմբակային դրութեամբ ծանօթանալու մասնագիտական հետեւեալ երեք նիւթերէն մէկուն.-



- «Ազդու հաղորդակցութեան հմտութիւններ»- զեկուցաբեր՝ Լուիզա Պապոյեան-Ազեզեան:


- «Ազդու լրագրութեան հմտութիւններ»- զեկուցաբեր՝ քոյր Նորա Բարսեղեան:

- «ՀՄԸՄ-ը, լուսանկարչութիւնն ու վիտէո նկարչութիւնը»- զեկուցաբեր՝ եղբ. Նժդէհ Մկրտիչեան:

Աշխատանոցներու աւարտին, մասնակիցները միացեալ նիստով մը լսեցին իւրաքանչիւր խմբակի ներկայացուցիչին զեկուցումը՝ փոխանցուած նիւթին գլխաւոր կէտերուն մասին, որմէ ետք կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ եղբ. Գեորգ Յակոբճեան ամփոփ գիծերով ներկաներուն պարզեց ՀՄԸՄ-ի քարոզչական գործունէութեան նորաստեղծ ուղեգիծին նախագիծը՝ առ ի ուսումնասիրութիւն եւ մինչեւ սեմինարի յաջորդ նիստ՝ քննութիւն:

Յայտնենք, որ սեմինարին երկրորդ նիստը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 13 Նոյեմբերին, երեք նոր աշխատանոցներով եւ քննարկումներով:

Ծանօթ: Սոյն ժողովին մասնակցեցաւ միութեանս ատենադպիր Եղբ. Մեւան Կորկիսեան :





Հ.Ս.Ը.Մ.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումսկան

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

13 Նոյեմբեր 2021




ՀԱՄԱ-Հ.Ս.Ը.Մ.ԱԿԱՆ ՔԱՐՈՉՉԱԿԱՆ Ա. ԱՌՑԱՆՑ ՄԵՄԻՆԱՐԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱԻԱՐՏԵՑԱՆ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՄԲ

Շաբաթ, 13 Նոյեմբեր 2021-ի երեկոյեան տեղի ունեցան համա-ՀՄԸՄական քարոզչական Ա. առցանց սեմինարին երրորդ եւ չորրորդ նիստերը, որոնք շարունակությունը կազմեցին շաբաթ մը առաջ սկսած առաջին եւ երկրորդ նիստերուն:

ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին կազմակերպած այս սեմինարին իրենց մասնակցությունը բերին միութեան Շրջանային եւ Մեկուսի 26 շրջաններէն աւելի քան 50 քարոզչական պատասխանատուներ, վարչականներ եւ տեղեկատուութեան արհեստագիտութեամբ զբաղող մասնագէտներ:

Երրորդ նիստը կատարուեցաւ սեմինարի բոլոր մասնակիցներու ներկայութեամբ եւ քննարկեց այժմեական նիւթ մը՝ «ՀՄԸՄ-ի աշխուժացումը ընկերային ցանցերու վրայ» նիւթը: Մասնագիտական եւ վիճակագրական զեկուցումներով հանդէս եկան ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբի ատենապետ եղբ. Գեորգ Յակոբճեան եւ յանձնախումբի անդամ եւ Picsart միջազգային ընկերութեան ընկերային ցանցերու բովանդակութեան նիւթերու արտադրիչ քոյր Դալար Մազումեան:

REC



8:12 PM | Ա. Նիստ - Հ.Ս.Ը.Մ.ի աշխուժացումը ը...

Ապա, չորրորդ նիստը յատկացուեցաւ առցանց աշխատանոցներու, ուր մասնակիցները առիթը ունեցան խմբակային դրութեամբ ծանօթանալու մասնագիտական հետեւեալ երեք նիւթերէն մէկուն.-- «Փաստագրումի, արխիւի եւ թուայնացումի աշխատանքներ»- - զեկուցաբեր Հայաստանի Մերոպ Մաշտոցի անուան Մատենադարանի եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանի Միհրան



Հ.Ա.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսողական

Մարզական

ՄԱՐԶԻԿ
















Տուն / Լրատու / Սյուր



Մինասեան:

- «Մարզիկ պաշտօնաթերթը. մարտահրաւերներ եւ զարգացման կարելիութիւններ»- զեկուցաբեր ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եւ «Մարզիկ» պաշտօնաթերթի խմբագիր եղբ. Վիգէն Աւագեան
- «ՀՄԸՄ-ի կայքէջը»- զեկուցաբեր ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան տեղեկատուական արհեստագիտութեան աշխատանքներու պատասխանատու եղբ. Շանթ Տէմիրճեան:

Աշխատանքներու աւարտին, մասնակիցները միացեալ նիստով մը լսեցին իւրաքանչիւր խմբակի ներկայացուցիչին զեկուցումը՝ փոխանցուած նիւթին գլխաւոր կէտերուն մասին, որմէ ետք սեմինարին փակման եզրափակիչ խօսքը արտասանեց ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեան: Ան նշեց, որ սեմինարը դարձակէտ մը նշեց միութեան պատմութեան մէջ՝ ցարդ կատարուող քարոզչական աշխատանքները դնելով աւելի ամուր, մասնագիտական եւ նորարար հիմքերու վրայ: Այսօր քարոզչական





Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումսական

Մարզական

ՄԱՐԶԻԿ

Տուն / Լրատու / Այսօր

աշխատանքներու ժամանակաշրջանն է,- շեշտեց եղբ. Նաճարեան,- յատկապէս քորոնայի պարտադրած առցանց գործունէութեան պայմաններուն մէջ: ՀՍԸՍ ժամանակին հետ քայլ պահող միութիւն է եւ գիտէ իր կարողականութիւնները ճիշդ ձեւով ճիշդ տեղին օգտագործել: Համակարգուած եւ նպատակաուղղուած աշխատանքը ազդու քարոզչութեան հիմնական գրաւականներն են, հաստատեց ան, իր խօսքին աւարտին շնորհակալութիւն յայտնելով սեմինարին մասնակից շրջաններու ներկայացուցիչներուն, կազմակերպիչ յանձնախումբին, զեկուցաբերներուն եւ հրաւիրեալ մասնագէտներուն:


Երկու շաբթուան վրայ երկարած չորս նիստերէ եւ եօթը ժամուան քննարկումներէ ետք, սեմինարը իր աշխատանքները յաջողութեամբ աւարտեց՝ որդեգրելով միութեան քարոզչական մարզի գործունէութեան ուղեգիծին նախագիծը:

Ծանօթ: Սոյն ժողովին մասնակցեցաւ Եղբ. Յարութիւն Պաղտասարեան :

REC



Vicken Avakian



Raffi Sulahian

harut harutig

sevan keoshgerian

Vatche Nadjarian

Gohar Zardarian


Arby Ghazarian



23 others



You



Kevork Hagopjian

harut harutig

Raffi Sulahian

sevan keoshge

Razmik Asatourian

Nare Saghdeji



25 others



You

ԵՐԿԻՐ

yerkir.am

ՏԵՍԱՆՈՒԹ. Դաշնակցությունը Սյունիքում փոքր ձեռ...
Դաշնակցությունը Սյունիքում փոքր ձեռնարկությունների
ստեղծման ծրագիր է իրականացնում

Արցախը Նույն սուբյեկտն է և պայքարում է անկախ...



ԹԵՄԱ

ԻՐԱՎՈՐԷ

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄԵԿՈՒՅԹ

ԱՇԽԱՐՀ

ՆԱԽԱԳԵՐ

ՍՓՅՈՒՌԻ ՁԱՅՆԸ

ԱՅՍԴԵՍ Ե ԽՈՍԵԼ «ԵՐԿԻՐ»-Ը

Հասարակություն :1 Նոյեմբերի 2021

ՏԵՍԱՆՈՒԹ. ՀՄԸՄ-ն սկսում է 18-35 տարեկաններին ներգրավելու փորձնական ծրագիր. Թալին Օրդոդյան

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) աշխատում է հիմնականում դպրոցականների հետ, բայց հաջորդ տարվա ընթացքում սկսելու է ավելի ավագ տարիքի՝ 18-35 տարեկաններին ներգրավելու փորձնական ծրագիր Հայաստանում և Սփյուռքում, որոնք կա՛մ ՀՄԸՄ-ից են եղել և ժամանակի հետ հեռացել են, կա՛մ ընդհանրապես կապ չունեն միութենական և ազգային գործունեության հետ՝ **Yerkir.am**-ի հետ հարցազրույցում ասաց ՀՄԸՄ կենտրոնական վարչության գլխավոր անդամ Թալին Օրդոդյանը Լիբանանից:



Թալին Օրդոդյանը Երևանում է ՀՄԸՄ կենտրոնական վարչության լիազումար նիստին մասնակցելու, որտեղ քննարկել են նախորդ տարիների իրենց գործունեությունն ու առաջիկա անելիքը:

Հայրենասիրական դաստիարակության ճգնաժամը, որին ականատես ենք լինում հայրենիքում, ՀՄԸՄ-ն փորձում է լրացնել իրենց աշխատանքի՝ մարզական և սկաուտական բաժիններով:

«Մանավանդ սկաուտական բաժնում ունենք կարգեր, որոնց մեզ ազգայինը, հայրենասիրականը ամեն տարիքի համար կա: Այսինքն, 4-5 տարեկան մանուկից մինչև չափահաս տարազավորն իր սկաուտական կյանքի մեջ անցնում է կարգերը և բոլորի մեջ ազգային, հայրենասիրական բաժինը գոյություն ունի տարբեր մակարդակներով: Անշուշտ հիմա դրա կարիքն ավելի ենք զգում և դրա համար հավելյալ աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր ՀՄԸՄ-ականները ավելիով կառչեն հայրենիքին, ավելիով հայրենասիրական սկզբունքներով ամրակուր կապ ունենան հայրենիքի հետ: Ճիշտ այդ պատճառով է, որ ՀՄԸՄ-ի բոլոր մեծ աշխատանքները՝ համասփյուռքյան աշխատանքները, տեղի են ունենում Հայաստանում և ոչ ուրիշ տեղ՝ լինի սկաուտական բանակում, որ 4 տարին մեկ է տեղի ունենում, լինեն մարզախաղեր: Այդ մարզիկները և սկաուտները Հայաստան գալով՝ ավելի շոշափելի են զգում հայրենասիրությունը», - ասաց նա:

Հայ երիտասարդին երկրի անվտանգային մարտահրավերներին պատրաստելու հարցում ՀՄԸՄ-ն աշխատանք տանում է՝ թե՛ երիտասարդին զինվորական պատրաստություն տալն իրենց գործունեության մաս չի կազմում, բայց նրանք պատրաստում են մարդ, որը բնության մեջ կարող է կողմնորոշվել, ապրել, լուծումներ գտնել տարբեր բարդ իրավիճակներում:

«Բնության մեջ ինքը պետք է կարողանա ապրել՝ կապ կապել, ջուր ապահովել, եթե խմելու ջուր չէ՝ դա խմելու ջրի վերածել, պիտի կարողանա կրակ վառել, եթե ուրի միջոցներ չունի: Սկաուտության դավանանքի կարևոր կետերից մեկը բնության հետ սերտ կապն է: Ռազմական պատրաստություն տալու հարցը մեր առաքելության մեջ չկա, և չենք քննարկել այդ բաղադրիչն ավելացնելու հարցը», - ասաց Թալին Օրդոդյանը:

ԵՐԿԻՐ

yerkir.am

ՏԵՍԱՆՈՒԹ. Դաշնակցությունը սյունիքում փոքր ձեռք...

Դաշնակցությունը սյունիքում փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագիր է իրականացնում

Արցախը նույն սուբյեկտն է և պայքարում է անկախություն...



ԹԵՄԱ

ԻՐԱԿՈՒՄԸ

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄԵԿԱՆԻԶՄ

ԱՇԽԱՏ

ՆԱԽԱԳԵՐ

ԱՓՅՈՒՂԵԻ ՁԱՅՆԸ

ԱՅՍԴԵՍ Ե ԽՈՍՏԵՆ «ԵՐԿԻՐ»-Ը

ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղը հաստատվել է 3 տարի առաջ՝ հազիվ ոտքի կանգնած՝ սկսվեց Քովիդն ու պատերազմը, ու աշխատանքները դադարեցին: Արդեն մի քանի ամիս, սակայն, աշխատանքները վերականգնվել են:

«Վարչությունը վերականգնվել է, այնտեղ էլ հիմա սկսում են աշխատանքները վերսկսվել են, 50-ից ավելի անդամ ունենք: Այդ աշխատանքներին պիտի օգնի ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկսումական միությունը (ՀԱՄԿ): Նախորդ ամառ Արցախից 90-ից ավելի երեխաներ Բյուրականի բանակավայրում բանակումի մասնակցեցին: Նրանցից ոչ բոլորն էին սկսումներ, բայց դա միջոց էր ծանոթանալու սկսումական կյանքին: Հիմա Արցախում ունենք վարչություն, ունենք փոքր կորիզ, որն այս պահին աշխատում է Ստեփանակերտում», - նշեց Թալին Օրդոդյանը:

Մայր հայրենիքում ՀՄԸՄ-ն քարոզչական աշխատանքն ավելի կակտիվացնի, կներգրավվեն դպրոցները, որպեսզի հայեցի դաստիարակությունը տարածվի:

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով.

Together we build the future

Just a little longer and it's time! Donate and together we will get through the last stretch!

Dear compatriot, brothers and sisters,

The construction of our new association building is almost at its end! In order to realize the project, however, additional (and unexpected) costs have to be covered. These costs have arisen gradually and were not known beforehand. Once again we appeal to you and ask for your generous donations to successfully realize the project of our new association building.

Donations can be made through the following Tikkie:

<https://tikkie.me/pay/egn36qugog6ick6b5k9p>

or via a bank transfer to the following account number:

EN 83 RABO 01 0335 3683 for the Homenetmen foundation o. v.v v.v v.v "

Donation New Build Homenetmen "

For cash donations please contact 06-86 142 355



Together we
build the future



13 Նոյեմբեր 2021. Հաղորդագրութիւն:



Հ.Ա.Ը.Մ. Ալմելոյի 24րդ Անդամական ընդհանուր ժողով

Հ.Ա.Ը.Մ. Ալմելոյի 24րդ անդամական ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Շաբաթ, 13 Նոյեմբեր 2021-ին՝ միութեան նորակառոյց շէնքէն ներս: Ժողովին մասնակցեցան 40 անդամներէն, 32 իրաւասու ձայնով քույրեր եւ եղբայրներ ինչպէս նաեւ Հ.Ա.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ՝ եղբ. Ֆէտի Խաժակ Գազանճեան:

Մեկուսի Շրջանի անդամական 24րդ ժողովը սկսաւ Յառաջ Նահատակ Քայլերգով ապա Հ.Ա.Ը.Մ. Ալմելոյի ատենապետ եղբ. Մինաս Արսենեանը բարի գալուստ մաղթեց ներկաներուն և Կ.Վ. Ներկայացուցիչ՝ եղբ. Գազանճեանին, ժողովը մէկ րոպէով ոտնըկայց յարգանք մատուցեց նորավախճան եղբ. Վրէժ Զաթալեանին: Ապա եղբայրը անդրադարձաւ նախորդ շրջանին ունեցած դժուարութեան մասին որ պատճառած էր Քորոնա ժահողը և անոր ազդեցութիւնը ընդհանրապէս բոլոր աշխատանքներուն վրայ: Ժողովի ատարտին, ժողովականները ընտրեցին յառաջիկայ միամեայ նստաշրջանի նոր Մեկուսի վարչութիւնը հետեւեալ քույր եւ եղբայրներէն:

Մինաս Արսենեան
Սեւան Կորկիսեան
Փաթիլ Տատուրեան
Օհանէս Օհանէսեան
Գէորգ Օհանեան
Րաֆֆի Թերզեան
Ռուբէն Յակոբեան
Արման Խաչիկեան
Յակոբ Գասարեան



Փակման խօսքով հանդես եկաւ Հ.Մ.Ը.Մ. Կ.Վ. ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գազանճեանը, ուր բարձր գնահատեց ժողովի դիւանը և խօսքը ուղղելով ընթացաւարտ վարչութեան մատնանշեց հիմնական դրական կէտերը, որոնք մարմինը կատարած էր անցնող դժուար տարիներու ընթացքին եւ մանաւանդ մեծ ներդրումը նորակառոյց շէնքի աշխատանքներու մէջ:



Խօսքը ուղղելով նորընտիր վարչութեան և ներկաներուն եղբ. Ֆէտին շեշտեց թէ ոեւէ ծրագրի նպատակը պէտք է ըլլայ կանոնագրով նշուած Հ.Մ.Ը.Մ.ի նպատակները, առաջին թիրախ ունենալով հայապահպանումը: Եւ այս նպատակին համար յիշեց մեր հայ դատի ճանապարհին զոհուածները, հասնելով մինչեւ վերջին դժբախտ Արցախեան պատերազմին զոհուած մեր Հ.Մ.Ը.Մ.ական եղբայրները:

Անդրադարձաւ նաեւ երիտասարդներու ուսման կարեւորութեան մասին թէ ինչպէս պիտի կարենան իրենց վկայականներով աւելի եւս օգտակար դառնալ իրենց շրջապատին մանաւանդ հայկական և միութենական շրջանակներէն ներս:

Նորընտիր Վարչութիւնը Կ.Վ. ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գազանճեանի եւ ընդհանուր ժողովի դիւանի ներկայութեան կատարեց իր դիւանի ընտրութիւնը հետեւեալ ձեւով:-

Մինաս Արսենեան Ատենապետ
Սեւան Կորկիսեան Ատենադպիր
Փաթիլ Տատուրեան Գանցապահ

Հ.Մ.Ը.Մ. Ալմէլօ Մեկուսի Շրջանի Վարչութիւն



24 Նոյեմբեր 2021 Ալմելո

Այցելութիւն

Մոյն թուականին Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ Եղբ. Ֆէտի Գազանճեան (Միութեանս 24-րդ անդամական ընդհանուր ժողովի կապակցութեամբ) ժամանցող Ալմելո քաղաքը Եղբ. Սեւան կորկիսեանի եւ Եղբ. Յակոբ Գասարեանի միասնութեամբ , այցելեցին Ալմելո-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին . ուր յարգանքի տուրք մատուցելու Ապրիլեան նահատակների նուիրումը հուշահամալիրը ապա հանդիպում ունեցան Ալմելո մեծահամայնքի Եկեղեցւոյ վարչութեան ատենապետ Պր. Օննիկ Գելեջի ի հետ. Հոն քննարկուեցաւ Հ.Մ.Ը.Մ. - Եկեղեցւոյ փոխ համագործակցութեան նոր ա նոր ծրագիրները եւ աշխատանքները :



25 Ղեկտեմբեր 2021

խրախճանք

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի Սկաուտները Նոր Տարուայ եւ Ս. Ծննդեան տօներու առթիւ ըստ նման անցեալ տարիներուն սոյն թուականին եւ առաջին անգամ ըլլալով իր սեփական շէնքին մէջ նշեցին գայլիկ-արծուիկներու/ն գեղեցիկ խրախճանք. Լուսանկարներ





Սրահի ոտնագնդակի մրցաշարը

Սեպտեմբերին վերսկսեցին ֆութբալի KNVB շրջանային մրցաշարը : Միութեանս մարզըիկները աս տարի ալ կը մասնակցին մրցաշարի 3րդ քաջանմունքի -աստիճանի խմբերի հետ, փորձելով արձանագրել լաւագոյն արդիւնքներ:

Ստորեւ Միութեանս խմբի կայացած խաղերի արդիւնքները:

1- De Tegenpartij vs Homentmen	6 - 5
2- Zalvo`89 2 vs Homentmen	2 -14
3- Homentmen vs EBZV`851	5 - 7



ՀԱՅ ՄԱՐՄԱՆԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄԻՈՒԹԻՒՆ
ALGEMEEN ARMEENSE SPORT VERENIGING
HOMENETMEN

1918



ՀԱՅ ՄԱՐՄԱՆԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄԻՈՒԹԻՒՆ
ALGEMEEN ARMEENSE SPORT VERENIGING
HOMENETMEN

1918

Beste leden,

Ալմելո 2 Դեկտեմբեր 2021
Յայտարարութիւն թիւ:1

Het bestuur van Homenetmen Almelo nodigt de geïnteresseerde leden uit om deel te nemen aan de onderstaande commissies.

Յարգելի: Քոյրեր եւ Եղբայրներ
Նիւթ: Գործել յանձնախումբերէ ներս

- Sport commissie
- Scouting ouders commissie
- Activiteiten commissie
- Dames commissie
- Cultuur commissie

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի (24-րդ) Շրջանի վարչութիւնը սոյն նամակով կը յայտարարէ իր բոլոր անդամներուն որոնք կը փափաքին գործել ներքեւ յիշեալ յանձնախումբերէ ներս, արձանագրուիլ վարչութեանս մօտ մինչեւ 1 Յունուար 2022թ. հետեւեալ ձեւով.

De des betreffende leden kunnen zich op de volgende manieren aanmelden hiervoor.

- Միութեանս էլեկտրոնային հասցէի միջոցով (homenetmenalmelo@yahoo.com) կամ
- Կապ հաստատել միութեանս քարտուղարին հետ (0617408887) ժամը 19:00-22:00.

- Door middel van een email op te sturen naar(homenetmenalmelo@yahoo.nl)
- Telefonisch contact met Y. Sevan Korkisyan ; 06-17408887 tussen 19:00-22:00 uur.

Յանձնախումբեր

De deadline voor de aanmeldingen is op 1 Januari 2022.

- Մարզական յանձնախումբ.
- Սկաուտական օժանդակ յանձնախումբ.
- Ընկերային յանձնախումբ.
- Տիկնայք յանձնախումբ.(Օրիորդներու մասնակցութիւնը հարկաւոր է)
- Գրական յանձնախումբ.

Հ.Մ.Ը.Մ.ական բարեւներով
Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի շրջանի վարչութիւն

Het bestuur van Homenetmen Almelo





Արարատեան կարգ.

Միութեանս Սկաուտական խմբապետ Եղբ. Յակոբ Գասարեան յաջողութեամբ աւարտեց Կեդրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած 2021-22 տարեշրջանի Արարատեան կարգի տեսական հանգրուանը:

Այս դասընթացը իրագործման համար Կեդրոնական Վարչութիւնը յառաջացուցած էր Արարատեան կարգ ունեցող նախկին խմբապետներէ կազմուած եռանդամ յանձնախումբ մը: Յանձնախումբին մօտ Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչն էր քոյր Թալին Օրտողլեան:

Յանձնախումբին անդամներն էին. - Քոյր Արտա Զէյթունլեան (Լիբանան), քոյր Նարէ Խլղաթեան (Հ.Մ.Ը.Մ. - ՀԱՄԿ) եւ եղբ. Ակուսթին Անալեան (Հարաւային Ամերիկա):

Նկատի առած քորոնա համավարակին տարողութիւնն ու անոր պատճառած արգելափակումը, Արարատեան կարգի **Տեսական** հանգրուանը տեղի ունեցաւ առցանց:

Միութեանս Վարչութեան եւ անդամներու ջերմ ողջունելով կ'շնորհաւորենք Եղբ.Գասարեանին մաղթելով նրան առաջընթաց յաջողութիւններ:



Արարատեան կարգ.

-ՆՊԱՏԱԿ

Արարատեան կարգի գիտելիքներուն բովանդակութիւնը կը ներառնէ բաւարար պաշար այն խմբապետներուն, որոնք իրենց պաշտօնին բերումով յանձնառու են խմբապետներ դեկավարելու եւ անոնց աշխատանքներուն ցուցմունքներ տալու: Թեկնածուները իրենց պատրաստութեամբ եւ փորձառութեամբ ի վիճակի պիտի ըլլան ստանձնելու պատասխանատու պաշտօններ միութենական թէ ազգային զանազան կառոյցներու մէջ:

-ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Ունենալ Վկայեալ կարգ:
2. Ունենալ խմբապետի աստիճան:
3. Ըլլալ գործօն խմբապետ (նուագագոյնը երկու տարի):
4. Ստանձնած ըլլալ մասնաճիւղի եւ կամ շրջանի ընդհանուր բանակումի պատասխանատուութիւնը կամ ըլլալ պատասխանատու կազմի անդամ:
5. Լաւատեղեակ ըլլալ միութեան եւ սկաուտութեան ընդհանուր կանոնադիրներուն :

Դասընթացքները

Ա. ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ

Բ. ԱԶԳԱՅԻՆ

Գ. ՄԿԱՈՒՏԱԿԱՆ

Դ. ՔԱՂԱՔԱՅԻԱԿԱՆ

Ե. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ

Զ. ԿՐՕՆԱԿԱՆ

9 Նոյեմբեր 2021.

ԳՈՅԺ

Հ.Մ.Ը.Մ.-ի Ալմելո Մեկուսի Շրջանի Վարչութիւնը սրտի խոր կսկիծով կը գուժէ միութեան վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ.ական ԵՂԲ. ՎՐԷԺ ԶԱԹԱԼԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ երեքշաբթի 9 Նոյեմբեր 2021-ին:

Մեր խորագգաց ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանիքին եւ հարազատներուն.

Յիշատակդ անթառամ կը մնայ Ալմելոյի Հայ համայնքին մէջ:

Հ.Մ.Ը.Մ Ալմելո Մեկուսի Շրջանի Վարչութիւն:

Overlijdensbericht

Het bestuur van Homenetmen Almelo deelt met veel verdriet mee dat op dinsdag 9 november 2021 vooraanstaand lid, de heer Vrej Chatalian is overleden.

Wij wensen de nabestaanden veel sterkte toe in deze moeilijke tijd. Je zal voor altijd herinnerd worden door de Armeense gemeenschap in Almelo.

Het Bestuur van Homenetmen Almelo.



Կենսագրական տեղեկութիւններ Եղբ. Վրէժ Զաթալեանի մասին

Ծնած է Քերքուկ – Իրաք 1941 թ.ին : Նախնական կրթութիւնը ստացած է 1948 թ.ին Քերքուկի Խրիմեան ազգային վարժարանը , ապա պետական վարժարան . 1961թ.ին նա կ'աւարտէ իր ուսանողական կեանքը:

Դպրոցական պատանին 1954 -1961թ.գրադուեցաւ լուսանկարչական աշխատանքներով: -1962թ. էն Քերքուկին մէջ ունեցաւ իր անձնական նկարչական ստուդիան:

-Մայիս 1.1960թ.ին Եղբ.Զաթալեանը կ'անդամակցի իր բնակավայր (Քերքուկ քաղաքի) Հ.Մ.Ը.Մ.ական ընտանիքին

-1965 թ.ին նա մաս կազմած էր Հ.Մ.Ը.Մ. Քերքուկ-ի գրական եւ գեղարուեստական յանձնախումբերուն եւ մաս կազմած է շատ մի թատերգութիւններուն *օրինակ (-1965 «Եօթանասուննոց Փեսացուն» . -1965 թ. «Վեց ու կէս պորտի մնացեալ ժառանգը» . -1966 թ.«Թութումի վաճառականը» .-1967 թ. «Թիւ 5 Խելագարը»--1968 թ.«Զարշլը Արդին աղա» .-1970 թ. «Տայի Կարապետ»):*

1967 թ.ին Երիտասարդ նկարիչը կանդամակցի պետական եւ Արաբական Նկարչական Միութիւններուն, ուր 1982 թ.է սկսեալ նա մասնակցած է Պետական եւ Արաբական զանազան նկարչական ցուցահանդէսներուն. 2000 թ.ին Պաղտատի մէջ մասնակցած է աշխարհային նկարչական ցուցահանդէսին :



Վեց ու կէս պորտի մնացեալ ժառանգը



Թիւ 5 Խելագարը



Տայի Կարապետ

1995թ. սկսեալ նա կ'շաղուի ազգային աշխատանքներուն ուր աւելի քան 24 տարիներ մաս կ'կազմած էր Քերքուկ (քաղաքի) համայնքի ազգային վարչութեան թաղականութեան կազմին մէջ. Եղած էր Քերքուկի Առաքելական Եկեղեցւոյ դպրոցի վարչութեան անդամներէն մէկը:

Հոլանդական Ալմելօ քաղաք արտագաղթ եղբայրը կշարունակէ իր ազգային պարտաւորութիւններու եռանդը ուր .-

-6 Մեպտեմբեր 2009 թ.ին Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ մեկուսի շրջանի սրահին մէջ կ'կազմակերպէ իր առաջին լուսանկարչական ցուցահանդէսը:

-28 Մայիս 2013թ. Ալմելօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ սրահին մէջ կ'կազմակերպէ իր երկրորդ նկարչական ցուցահանդէսը (Տարուայ չորս եղանակները) թեմայով:

-24 Ապրիլ 2014թ.ին նկարչական ցուցահանդէս Ալմելօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ տարածին մէջ (Հայոց Ցեղասպանութեան 99 տարելիցի, հուշահամալիրի բացման նուիրուած « Եղեռնի հուշահամալիրի կառուցման ժամանակաշրջանն աշխատանքներու »թեմայով):

Եղբ. Զաթալեանը ստացած է :

- 22 վկայագիրներ.
- 8 Շնորհակալ գիրեր.
- 6 Իրաքի օրաթերթերու զրոյցներ.
- 2 Պետական(Իրաքի) հերոսատարնկերութիւններու հարցազրոյցներ.



80 տարեկան Եղբ. Վրեժ Զաթալեան իր մահկանացուն կնքեց 9 Նոյեմբեր 2021-ին Հոլանդական Ալմելօ քաղաքին մէջ:

Միութեանս 24րդ անդամական ընդհանուր ժողովը որը տեղի ունեցաւ Շաբաթ, 13 Նոյեմբեր 2021-ին՝ շնորհակալութեամբ գնահատելով եղբ Նազար Զաթալեանի անգնահատելի նիւթական աջակցութիւնը միութեանս նորակառոյց շէնքի շինարարութեան աշխատանքներին, որոշեց .Միութեանս նորակառոյց շէնքի սրահը անուանակոչել (ԵՂՔ. ՎՐԷՃ ԶԱԹԱԼԵԱՆ) սրահ:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- Հաղորդագրութիւն.
- Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան լիազումար նիստերը ընթացք առին Երեւանի մէջ.
- Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչն այցելութիւնը Երեւանի մէջ իր լիազումար նիստերը գումարող Հ.Մ.Ը.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան.
- Պռոշեանի զօրած Պանթոն այցելութիւն .
- «ԳԱՌՆԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ» Բանակավայրի անուանակոչութեան արարողութիւն.
- «ԱՆՄԱՅ ԽԻՉԱԽՆԵՐԻ» Յուշարձանի բացում Բիւրականի բանակավայրի մէջ.
- ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ական քարոզչական Ա. Առցանց սեմինարը (Մաս –Ա).
- ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ական քարոզչական Ա. Առցանց սեմինարը (Մաս –Բ).
- ՏԵՍԱՆՈՒԹ.
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելոյի 24րդ Անդամական ընդհանուր ժողով-
- Եղբ. Ֆէտի Գազանճեան ի այցելութիւնը.....
- Կադանթի խրախճանք.
- Սրահի ոտնագնդակի մրցաշարը.
- Եղբ. Յակոբ Գասարեան եւ Արարատեան կարգ.
- Տեղեկութիւններ Արարատեան կարգի մասին
- Գոյժ.
- Կենսագրական տեղեկութիւններ Եղբ. Վրէժ Չաթալեանի մասին.
- Բովանդակութիւն

Կայք էջ . Website : homenetmenalmelo@yahoo.nl
: <https://stichtinghomenetmen.nl/>

Facebook : [Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելո](#)

Instagram : [homenetmenalmelo](#) 

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl ուլ